

ծին յառաջը բերած օդուանն երբէք ըլ  
մասցուիր , գպրոցիս քիչ և շատ , ոչ  
թէ յառաջադիմութիւնը՝ ոյլ անոր  
աշխատութիւնը , գարձեալ կը պար-  
ախմբ անոր հոգաբարձու Արքազանիդ  
և Գերապատիւ միաբանական սուրբ  
հարց , որնց սրտի փափագանաց հե-  
տեւութիւնն է անշուշտ որ աղքային  
մանկոյն մէկ մասն կը դաստիարա-  
կուիմք գպրոցիս մէջ . Դարուց ՚ի գա-  
րը յառէ՛ պիտի հնչուին բարերա-  
րաց այսպիսի անփոխարինելի ձեռնար-  
կութիւններն զօր յառաջու ընէ բեր-  
նով ըսել ամեն ոք կարող չէ , հոգ-  
ւով և սրտով իմանալ շատերը կարող  
են :

Յ. Յ. Թաղապահ .

Աշ. Ժաման . Վարժարանի :

1870 Մայիս .

Տեղապահութեալ .

Բանախօսութիւն բանասլրական .  
ազգասիրութիւն . ազգաւեցութիւն . ա-  
ւետաբեր . գումարկու . յուստիան ան-  
խոռն :

Ադամակ . Չմնաց աղքային ոգին ,  
չմնաց և ձանաշող , աղքասիրութիւն  
ըստ նետուեցայ , զրի իմ անձս և ու-  
զեցի փրկանօքս ապրեցնել . ստիզյն  
ով գիտէ աշխատողին միաբը , վսո-  
տակողին քրտինքը , մշտկին վսրձը ,  
ով գիտէ զօրապետին պատկը , յաղ-  
թութեան մրցանակը , քաջուերու-  
թեան հետեւութիւնը : Վմենայն  
ինչ գարձան ովնչ : Կը յորդորեմ  
ընկերս , կը մերժէ խնդիրս . վասն  
զի իւր անցեալը կը յիշէ . կը յորդո-  
րեմ բարեկամս , իւր կորուսոր կ'ափ-  
ուսաց , կը կանչեմ զրացիս , գալիքը կը  
խորհի , անցորդին կանչեցի և ցաւ ոք

որովի լսեցի , որ և է իշխանութիւն  
թագ է իմ գլխուն : Քաշուեցայ մէկ  
կողմ և չդադրեցայ , կարծես եռան-  
շը կը բորբոքէ ջիղերս , կամ թէ ա-  
րիւնս կը ճմէ սիրտս : Կամ ձիւնի  
կարկաս մը ինկնայ իմ վրաս զովա-  
նամ քիչ մը , կամ աղքիւրակ մը հո-  
սէ մազերուս որ պաղիմ քիչ մը .  
ապա թէ ոչ համայն աշխարհը փայտ  
է առ ջեւս , թող լրւու կենան , այրեմ  
բոլորը : Խուռաջներէ կանչեցի չուներ  
արձագանդ ձայնս գագաթներէ կան-  
չեցի , առանց մէկը լսելու ցնդեցաւ  
յօդս :

Ադամակ . Ինչ ձայնդ կը թողուս  
գարձեալ , աղքասէր , աղքասէր , գոր-  
ծըդ ովէ տեսներ . խօսքով ինչ կը լսու  
ուսարազգիններէն ալ չէր ակնա-  
ծեր , կարգ և կանոն գիտցողներն հե-  
մայ ինչ կը սեն : Զգենք գործերնիս  
կանգնինք մէջ տեղը , անցեալէն ՚ի վեր  
կեցած ես այս անզ և չես գիտէր  
զեռ թէ ինչ է շահդ : Այս երկու  
մարմաց շփումը կոյցակ կը բերէ , սո-  
կոյն ջուրը ջուրին զարկ , կամ թէ  
փայտ մը տու ջուր ծեծէ : Արդէն  
չէր նկատած որ շոգենաւաց մեքե-  
նայներ հազարաւոր ձիերու զօրու-  
թեամբ 60 տարիէ ՚ի վեր անդադար  
կը ծեծէն ջուրը . եսեւն ինչ տեսար .  
չէրէ միոյն հուր ջիկայ , այլ և ոչ խոկ  
կայծ , և այսու հետեւ ալ մի յուսար :

Գումարէր : Օուր ջան անօդուտ  
վաստակ . պատգամախօսի մը չափ  
գիտեմ որ Հայոց աղդը երէկ չէ խըն-  
դացեր , վաղն ալ պիտի չխնդայ , թէ  
և կանխատես ըլլալու համար շատերը  
պիտի ցաւին որ հանուր աղդի մը կը  
գումարէմ , սակայն ինչ ընեմ , անունս  
գումարէրէ : Այլտու է որ ներբին տե-  
սութենէս խորին մոածութիւններէս  
կը թելադրէ զայս ըսել , և ոչ միայն  
բերանս է կ'արտասանէ : Թող հաս-

կցողները միացն հասկնան . Աշխարհիս  
իմաստուն և հմուտ բանասիրութիւն-  
նն այսպէս բանասիրած է , և այսպէս  
կրնայ ուղիղ իմաստասիրած ըլլալ .  
Կարժումն , և տարբերութիւնն . սէր  
և միութիւն , կանգնումն անդրդո-  
ւելի . գողութիւն կեղծաւորական ,  
անկումն անկանգնելի . խօսք անի-  
մաստ , պատօիր հետեւանք :

**Ա-Եփաբեր :** Ա , Ասդամի վրայ բու-  
կը խօսի . Ամաղեկի ազու ենաներն անօ-  
թի մնացած են : Զգիտեր երբեք որ  
Երուսաղէմ Վելքիսեգեկի չենք . բա-  
հանացի հիմնարկութիւնն և օրհնու-  
թեան քաղաք է : Հոն բ' եջ գործ ու-  
նին գուժաբերի անուանակիրները :  
Ախօնի որդիներ գրուած են Հոյու-  
որդիները , պիտի ապրին անշուշո հա-  
յու որդիները , նոցու արթնութիւնն  
իրենց երջանկութիւնը թշուառուն  
պիտի չտանի երբեք . ապառեցին , եւ  
պիտի ձեռք բեռնեն իրենց հան-  
գիտը : Ահաւասիկ կը խնդամք և պի-  
տի խնդամք . և երեկ որ ժամանակ  
չեմք խնդացած : Յառաջ տախւծը բարձ-  
րանայ , ազուես որ կերակրուի :

**Գո-Եպիեր :** Ես կ'ըսեմ հաց չու-  
նիմք , ան կ'ըսէ ջուր ունիմք . արեան  
հիւանդութիւն ունեցողին միզը կը  
ծակեն որ առաջանայ . Երբ ծակը  
չդոցեն , այնուհետեւ իւնանք կը զիմա-  
նայ : Քանի՞ հոգի պիտի կարենամք  
համազել երբ ըսեմք ջուրը գէալ ի իւր  
ակը կը վաղէ , ըսենք թէ հաւատա-  
ցողներ եղան , պիտի ըսեմք որ , այն  
պիտիները կամ չեն գիտեր ինչ ջու-  
րին վաղելը . և կամ ջուրին որ կողմը  
կ'ըսուի ակ , այսօր ալ վազն ալ անու-  
նըս գուժաբեր է , չը խնդացինք եւ  
պիտի չխնդամք : Տգէոր կորատեամբ  
պիտի մեռնի , անմիտը զինքն երջանիկ  
պիտի կարծէ : Վեօր թաղ տրամի , և  
կէոը միմիթարուի , տրամին գիտու-

թեամբ , միմիթարուին չ'գիտութի ,  
Ա-Եփաբեր : Վենդանի է հոգիս և ար-  
թուն . ինչ որ կ'ըսես ինքնին չես զի-  
տեր , եթէ համարձակեիր զքեզ սոս  
յիկեան մը ձեւացնել պիտի ունենա-  
յիր , աշխարհի զանազան և գրիթէ  
ամեն կողմերու ուրախութիւնը : Վի  
թէ այսինչ մարդիկն եւս հոգի և  
մարմին չեն մեզի չափ : Եւ եթէ պի-  
տի չիմոդայ մարզը , ասոնք ինչու  
կը խնդան . քանի որ ասոնք կը խնդան  
ես և դու ինչու պիտի ցննդանք , մեզի  
ինչ կը որակի . եթէ նոցա խնդութը  
Վասուծմէ է , ահաւասիկ մենք ալ  
նոյն Վասուծոյ արարածներն ենք . ե-  
թէ աշխարհէն է , ահաւասիկ մենք  
ալ աշխարհի մէկ մասին վրայ կը գրու-  
նուիմք , եթէ զօրութիւնէ է ահաւա-  
սիկ մենք ալ թուգաւարութեան կը  
ծառայենք , եթէ ըսենք իմաստութե-  
նէ է , ահաւասիկ ուսմունք ալ ձեռք  
բերելու վրայ եմք : Հոգիս ազգանէր  
է , մարմին վասակառուոր . քանի որ  
ազգանիտութիւն կայ , ազգերը կան-  
գուն են :

**Յոստակագ :** Որովհեանեւ բարեկա-  
մաց այս վարրիկ ատեանը ծանօթա-  
ցաւ մէկ մէկու իւրաքանչիւրն իւր  
յատակ անունն յացանելով , և մենք  
եւս կը գափագիւմք ոյն խմբեակին  
եթէ ոչ անգամակցիլ երկար վիճարա-  
նութեամբ , գէթ քանի մը խօսքերով  
երկու կարծիք յայտնել , ուստի նե-  
րեցէք մեզ ալ ականջ գնել քիչ մը .  
անունն յուսահատ է , գործերս մե-  
ռաւալ . ծայնս անշունչ , կարծիք ան-  
լուր . Հետեւ ցուցի , չը հասկան .  
վաստաբանեցի ըսկարտազայհամազեր  
գիտագրած ձեռքս բերել ջանացի և  
չհասայ , ուստի և ամեն ոք կարծեմ  
դիւրաւ պիտի հաւանի , թէ անու-  
նըս ուրիշ բան չէ և չը կրնար ըլլալ ,  
եթէ ոչ յուսահատ . Հիմայ պիտի

խօսիմ ձեր մէջ, սակայն մէկ կամ միւս կողմի ակնառութիւն պիտի չենք, թող ցու ու ըլլայ . ազգական բարեկամ, դուք գեռ փորձառու չեք . դուք ալ գուժարեր բարեկամ, շատ երկշու եք այնպէս որ ձեր պաշտօնին տարածեն ալ առափանքն մը կամ երկու ու ելի, երեք ալ եթէ ըսեմք կ'ըլլայ : Դաքիմ յուսահառութիւնը անցած եք . որչոփ որ փոյտը ջուրին շիելով կայծ յառաջ չդար, ՚ի վերայ ոյոր տակեային աշխարհու ալ ամեն ամեն ամեն պարագի մէջ փայտը ջուրին չը մերձեւ նար, վասն զի ջուրէն զատ ու րիշ շատ սեսակ մարմիններ եւս կան, որոց ալ շիրամը միշտ արդիւնաւոր հետեւութիւն ունի, սակայն ինչպէս որ կը կարծեմ, գուք նաւալարութիւն կամ նաւորդութիւն շատ ըրած ըրածու, եք, և ներհակարար մերենայից ջուրի վրայ ըրած հարուածեն կոյծ կ'ըս պասէք. միեցքեռ այն հարուածն հնարուած է, որ նաւն յառաջ երթաց : Փուշէն խաղող չեն սպասեր, խաղողն ալ թուզ չպալաբերեր . ամենայն շարժումն ունի իւր հետեւութիւն : Ահաւասիկ հանգէններու մէջ ներկայացնելք նաւալար մը կամ նաւորդ մը, որ չ'գիտէր թէ ինչ արդեք կը նկատէ նաւին շարժումը :

**Աղջակէր :** Եւելի ուղիղ կը խօսիք և ըստ բանակար մասց, քանիթէ որ խալ:

**Դաքաբէր :** Այսաւ կը խօսիք ըստ աղիսաց եւս :

**Աղջակէլ :** Եթէ ներե ի է մեզ անունս չ'յայտնած և խմբեակիդ բարեկամներէն մին չ'գտնուած ալ . Պիտի խնդրեմ որ, դուք աղդասէք բարեկամ, յայանէք մեզ ինչպէս ու զիդ կը խօսի յուսահառու : Այնուհետեւ ձեզմէ ալ ( ՚ի գուծաբէրը նայելով )

կը խնդրեմք որ հասկունէք թէ որն է այս բարեկամին ( Շեղ ՚ի յուսահառն երկանելով Յետով ) խօսած սխալները, որ յայտնի է և աղիսաց :

**Աղջակէր :** Ի՞նչ կը աագնասպիք բարեկամները գործերը բոլոր թիւր են և հակառ ակէն նկատելու է, փարձառ ու թիւնինիս մեզ ոյսպէս ըսել կուտայ, բայց չեմ գիտէր թէ ուրիշները գեռ փարձառու չ'ըլլալիվ զմեզ թիւր կը կոչեն, եթէ նախ ալ ունին փարձառութիւն մը, և մերն սեսնց փարձառութեանն քովաւեկի թիւր է : Իսկ նի որ աշխարհի մէջ նենքութիւն կայ, որու պիտի վասահիմ թէ աննենգ է և ուղղնթաց, գնացի Վասակին բարեկամացաց, միսսին խորհեցանք որ Հայոց աղդը որ ժամանակ ալ որ ըլլայ կարողէ իւր կրօնքն ազատել, մեզ կը մնար միսցն աղդին թագը պաշապանէլ սակայն որու կրնայինք երբէք մեր միսրը յայտնել, անմիջապէս անքիթիթ աջօք կը մեռն զնէին զմեզ, ինդիրն հոս չէ, ուսութէ ինչը կան կան ասաւած ասաւածներ, և յաջուածի մը կը խորհէր այս գործին, ես կոտարեալ աղդատեաց մը հարիւր աստիճանի զըրութեամք կը ջանացի զլուխ հանել նպատակը . և յաջուցանք իսկ, ձեռք բերինք մեր կողմէն աղդին թագը, արդէն միւսներն արդեամբ գնեցին կրօնքը . ահաւասիկ աղդու ալ առաջ կորուստ մը տալսւ պիտի մնայր կանգուն յառաջագոյն տուած կորուստն ալ մի և նոյն ժամանակի մէջ վրաց շահելով :

**Աղջակէր :** Պիտի լռես ամենեւին, աղդատեաց մը սցդպիսի խորհուրդ մը չ'կրնար խորհէլիք ներսի դին, դու աղդատեաց Վասակին կրթեած մատնեցիք աղդը պարսկին ձեռքը և կործանելու աշխատեցայք, սակայն երկնաւորն Արտուծոց անտեսանելի ար-

գարութիւնը ձեզի դէմ հանեց ազ-  
գասիրաց խումբ մը, որ փայտերու  
հարուածներով յետո գաձոյց ձեր  
ընդունած Վրտումոյն բազնաց ըս-  
տասաւորող քուրմերը, արեամբ ներ  
կեցին զիսւորաց աչքերը, և էապէս  
համազեցին Պարսիկը որ կամ պէտք է  
բոլոր Հայերը ջնջուին և ապա բար-  
ձուի անոնց ազգութիւնն ու կրօնըն.  
կամ եթէ ոչ պիտի տեւէ Հայուն  
թէ կրօնըն և թէ ազգութիւնը, ե-  
թէ մէկ անհատ ալ միայն միայ մէջ  
տեղը : Վրդէն մեր յառաջադէմնե-  
րէն ոմանք այն ժամանակ շատ անմիտ  
էին, հերիք էր որ Պարսից գուռն ի-  
րենց նշան կամ տիտղոս մը շնոր-  
հէր, շուտ մը լուծին տակ գլուխ կը  
դնէին : Եւ նոյն տիտղոսով կամ նը-  
շանով իբրեւ Պարսիկ կը շարժէին  
և զՀայն անդադար կը ձնշէին :

**Յուսունադ:** Վզգատեաց բարեկամ,  
դուք այսօր ժի՞մ, գարու ծնունդ, Դ-  
կամ Ե, գարու գործերէն ի՞նչ լուր  
կրնացիք հազորդելիբրեւ ներկայ, և  
գործողոցն ալ գործակից :

**Ադդարեաց:** Ո՞միկ ըրէ (յուսահա-  
տին) որ խօսքն աւ արտի, չես հասկը-  
նար ի՞նչ կ'ըսու ի. չէ որ ժամանակին նը-  
կատմամբ գարերով անջատեալ, բայց  
խորհրդով այսօր բոլոր նոցա գործե-  
րը կը խորհիմք և կը գործեմք. յառաջ  
ու ընէ ազգարարութիւն ըրինք որ  
հասկցողները հասկնան, զուք գար-  
ձեալ ձեր պաղ խորհրդները դուրս  
կուտայք : Հիմա մեր խօսքն թերին  
լմինեմք : Հիմայ գործն յաջաղցաւ-  
ցինք և խնդիրը վերջը պատկելուն  
միաց, կը աւեսնեմ ամեն մարդ կը ջանաց  
թագը խլել. մէկն հաւատարմութի  
կը խոստանայ, մէկն իրեն հաւատակ-  
ցութիւնը կը յայտնէ բարձրաձայն,   
միւս մը ալ ամենուն մէկ մէկ անհա-  
ւատարիմ գործերը կը յայտնէ զինքը

անմեղ ցուցնելով : Վրդ կէտին էր  
որ գլխուն թառը աշխարհիս մէջ գըտ-  
նուած զանազան և նորանոր նիւթե-  
րով լեցաւ, նորանոր անուն ինձ կըն-  
դեցի և խորհիլ ըսկոսոյ . ազգատէր  
գնացած էի, ազգատեաց վերադար-  
ձայ, այսուհետեւ ովլինչ գիտէ թող  
ըսէ :

**Ադդարեաց:** Շատ խօսելուն շատ ար-  
դիւնք չհետեւիր, եթէ կուզէք և  
ներելի է մէզ, քիչ մ' ալ մէնք խօսիմք  
և այս խօսքս առ աջին և վերջին պիտի  
ըլլաց : Վրդէն քաջ գիտեմք որ երկ-  
րագունակի շարժումն անդադար է,  
եթէ այսպէս է, պիտի հետեւցնեմք  
թէ ամենն ալ պէտք են շարժել և  
գործել, եթէ ազգատէրները ճշմարիտ  
ազգատէրներ ըըլլան, ազգի մը վախ-  
ճանին մօտիլը կոնշանակէ այն . քա-  
նի որ ազգատէրն ըլլաց . ըստ որում  
մարդը տգիտութեամբ գրեթէ միշտ  
կը հակաւակի հուտատարութեան, ալ զ-  
գատեացներ ալ պիտի գան յառաջ-  
նաց ասոնց ամենը գործ և արգիւնք  
պիտի ունենան թէ ոչ, այն մեր խոր-  
հրդեանը նիւթ ըլլալու արժեքը չու-  
նի, Քանի որ մէջ անզը գանուողնե-  
րն ազգատէր և ազգատեացներ են,  
գուժաբերներու և աւետաբերներու  
յառաջ գալն անշուշտ է : Ձաղ ա-  
սնք ալ աղատ խօսին, ինչ որ կը բե-  
րէ թելադրութիւնը կամ խորհուրդը  
գործն անխուսվ մեան է :

**Ադդարեաց:**